

Թոյն ու տըկաբն իւր գըկում հուր-շոլ ու փայլ արծակող չուժկու թուրը գերել էր, ամուր գըկած թոյլ գըկում, եւ մեղմ, անոյշ ու ժըպտուն, ինչպէս յառած մի նայուածք, իւր թարմ, կապոյտ բաժկիկը թըրի ծայրին ծաղկում էր:

Եւ Հուլաղուն անշարժ, լուռ, երկար կանգնած դիտում էր Համեստ, անշուք ծաղիկը, մտմըտալով իւր տըւած Խոստման մասին. իսկ հոգին ապշութիւնից, վարանքից Ամբողջապէս յոյզ ելած, կանգնեց, կանգնեց վերջապէս. —

« Տըւէք ինձ մի ուրիշ թուր, ասաց յուզուած, եւ իսկոյն թող բանակը չու ենէ . . . Զիս քաշեցէք . . . մեխում ենք »:

Եւ ասպազէն, հետեւակ մարդկանց անթիւ մի բանակ իւր յետեւից քաշ տալով, որոնց սիրտը անտառի Համեստ անշուք պատառուկն երկիւղ-սարսուռէր լըցըեւ նամակ նա ինուացաւ:

Ժաղիկը Փրկել էր իւր սուրբ կոյսին:

Փոխաղրութիւն Ֆր. Կոպաէից.

1906. Հոկտ. 3/16

Փարիզ.

ՏԻՐԱՅՐ ՎԱՐԴԱՊԵՏ



ՅՈՒՌՈՒԹԻՒՆ



Թնշաղի մըն էր: Աղեքսանդրիոյ նորակառոյց քարափին երկայնքը կը գեղերէի, անոր ամբողջ լայնալիճ աղեղը կը տըրել անցնելու անդով մը զղայնուած: Աչքս անկած Սելսելէի աշտարակին, որ հաստախարիսի կը նստէր արեւելեան լեզուակին ծայրը, գրեթէ մեքենաբար միայն կը տեսնէի ծովին աղուոր խաղերը՝ արեւմուտքի նարնջագոյն ու ա՛լ վատուժ ճաճանչաւորումին մէջ: Ի՞նչ հեշտամիլ է այդ լքումը, անմտած ու ինքնաշարժ, սրունքներուդ վրայ որոնք կ'առնեն կը տանին քեզի՝ կարծես առանց ուղելուդ, ուղեղիդ մէջ արձագանքելով քայլերուդ հնչիւնը, վանելով դուրսի աղմակ իրավունքին միարին միօրինակութենէն սրտնեղ՝ նորէն ճամրայ կ'ելայի սրավար, ինքնաշարժ, գրեթէ զինով:

Մը պէս կ'ըլլան: Մերթ կանգ կ'առնէի, այդ խոլարշաւ ինքնամոռացումին վախցած, իրերուն ու միջավայրին ըմբռնումին գառնալու անզուապ կարօտով մը: ու կը տեսնէի, հեռուն, հորիզոնին բարձունքին վրայ, կեցած առագաստանաւեր՝ թեւատարած կարապներու պէս ձերմակ. քարափին խարիսխէն գուրս երկնցած՝ նիզակներուն նման՝ ձկնորսի եղէգներ. ու հոս հոն պէրպէրի կիսամնիրկ լակուններ շաքարեղէգի կտորուանք իրարու ձեռքէ խլելով՝ ծութի պէս ձերմակ ակուներովնին խածատելու համար վայրենորէն. ասդին, բարամբին վրայ, ուռեցուորած բոսպիկ սոսունները վար կախած, ֆելլահին մը կաթ կուտայ իր լաճին՝ վիթխարի ծիծի մը տակ ծածկած անոր դէմքը: Պատկերին միօրինակութենէն սրտնեղ՝ նորէն ճամրայ կ'ելայի սրավար, ինքնաշարժ, գրեթէ զինով:

Սելսելէի իրանը կը մեծնար հետզհետէ. ծովափին լիկած ջրհմուռներուն կծու հոտը վեր

կ'ելլար՝ իրիկուան՝ լոյծ խոնաւին հետ հոտոտեւ-
լիքէդ ուղեղիդ թափանցելով մինչեւ։ Ծովա-
ծփանքը կ'արագանար, կը խոտանար, հալած
կլայեկի գորչ կապուտակով մը՝ անհունօրէն
փոթփոթուած, յորձանաշարժ։ Կ'ուզիկ սակայն
համիլ հոն, վերը, աշտարակին քով, վերջա-
լոյսը չնուտաղած։ Եւ այս մասհոգութեամբ կը
պատրաստուէի վերջին խոյանքի մը անձնատուր
ըլլալ երթ, ետեւէս, չնչասպառ ձան մը պոռաց
ինծի։

— Բարեկա՛մ, կեցիր վայրկեան մը։

Ու կեցայ, մէկէնիմէկ, իրը թէ մէկը յան-
կարծ փեշէս քաշած ըլլար ուժգնութեամբ, ։
Եւ իրաւ, այդ ձայնը՝ ձեռքի այդ հարուածին
գերը կատարած էր։ որովհետեւ անիկա սովո-
րական ձայնը չէր, անձկոտ, պաղատող, բայց
հուժկու ալ բան մը ունէր, որ սարսուախ ցունց
մը տուաւ ջիղերուս։

— Ես եմ, չճանչցա՛ր զիս, ընաւ մարդ մը,
գէմս ցցուելով։

Նայեցայ, քիչ մը անշուշտ ազդուած հան-
դիպումին անակնկալէն։ Ո՞վ էր որ այդպէս
օձիքիս կը կառչէր, անձնական ատ շատ մեն-
րիմ հաճոցքիս մէջ, երազանքի անուշ բոպէի մը,
որ այնքան թանկագին է տառապող մաքերու-
համար։

Եւ իրը կը ջանայի այդ գէմքին մէջ ճանչ-
ւար մարդ մը երեւան հանել։

— Այո՛, ես եմ, աւելցուց, Հրա՛նդը, վա-
ղեմի բարեկամդ, Հէ՛, չե՞ս ճանչնար, վրայ բե-
րաւ տեսակ մը հեգնականութեամբ, սանկ գէմքը
իմինիս մօտեցնելով՝ իրը թէ մութի մէջ ըլլա-
յինք։

— Վա՛յ, Հրա՞նտ, զուն հո՞ս, ուրկէ ո՛ւր,
բայցագնչեցի՝ մանկութեան այդ ընկերոջս ճիմը
նետուելու շարժումով մը, զոր սակայն կեցուց
ան՝ ձեռքի խափանաբար բիրտ ժեսդով մը։

— Քալե՛նք, ըսաւ, ժամանակ չտալով որ
ես դիտողութիւն մը ընէի իր ոչ-համակրական
այդ վարժունքին համար թեւէս բռնեց, ու սկը-
սոնք քալել լուս ու մոնջ, որովհետեւ մէկէն-
իմէկ այդ ծանր բանը եղած էր մեր մէջ, մնաք
որ մինչեւ տասը տարի առաջ մաերիմ բարե-
կամներ էինք, Պոլիս։ Ո՞րքան փոխուած կը
տեսնէի զինքը հիմա։ Զուարթ, չէնչող երիտա-

սարդ մըն էր, կեանքին դժպատեհութիւնները
արհամարհող, իրերու եւ գէպքերու գերազան-
ցօքէն լաւատես ըմբռնումով մը, որ մինչեւ տե-
սակ մը միամստոթեան կը մղէր զինքը։ Մէկ-
տեղ գացած էինք դպրոց, ուր անիկա՝ ժամա-
նակին մանկավարժական ըմբռնումին համեմատ՝
ուսուցիչներուն կողմէ տեսակ մը վրան-բաց
աշառութեան առարկայ եղած էր, իր հօրը ու-
նեւորութեանը եւ ազգեցիկութեանը պատճա-
ռաւ։ Ասկայն, իր նկարագրին բարի հիմը թող
չէր իտար իրեն օգտուիլ իր այդ բացառիկ հան-
գամանքէն՝ դուռզ ու չարսիրտ ընկեր մը ըլլա-
լու համար։ Աղնի ու վեհանձն, հեղնանքի
ժպիտ մը կ'ունենար ամէն անզամ որ իր մէկ
չարանձնիութեանը համար՝ կառավարիչը ու րիշ
աշակերտի մը վրայ իր խսուութիւնը լանեցնէր։
տեսած էի նոյն իսկ որ օր մը անիրտա դը սմա-
կան պարզեւ մը սպրգեցուց աշակերտի մը ափիր,
որ իրեն համար պատժուած էր անիրտուորէն։
Մէկ ըարեկամութիւնը շարունակուեցաւ դպրո-
ցէն զուրս ալ հասուկ կեանքի յորձանքին մէջ։
Նեղութեան օրերուս միակ յոյսս ան էր։ Ու
մինակ յնինի համար չէր որ ատանկ էր ան մեր
մտերմական շրջանակին մէջ քիչէր կային որ
անկից օգտուած չըլլային նիւթապէս։ Հայրը
վաճառական, ինքն ալ վաճառական եղաւ, բայց
մեծանձն, զուարիթ, ու լայնախոն վաճառական
մը։ Գնի գէպքերուն՝ բնակունաբար կորսնցու-
ցինը վիրար, չնչասպառ ու խելային յըռուումին
պահուն, որ հայրը՝ զաւկէն, եղբայրը՝ քրոջմէնն
զատեց։ Եւ ահա ատար տարի վերջը, ան մէ-
կէնիմէկ գէմս կ'ելլար։ Միշներկրականի ափե-
րուն վրայ, յանկարծական ու տարբինակ,
վրան գլուխը թափած թափիթիած, ծիւրակէմ,
աչուըներուն ծանօթ մշտակայ ժպիտին տեղի
գուոզ, կրնամ ըսել՝ յարձակողական դառնու-
թեան շողարձակումով մը, որ աչքէս չլրիպե-
ցաւ նոյն իսկ հող, անջրպետին չորս կոռմերէն
մաղուիլ սկսող մանրացնցուղ մթութեան մէջ։
Տարակոյս չիկար, տանջանքի հալոցին մէջ մտած
ելած էր, քայլքայումի այդ կաղապարին տակ,
ինչպէս բոլոր Հայերը՝ քիչ շատ։

Բոպէի մը մէջ այս բոլոր բաները մաքէս
անցան, ու գեռ կը յամենայի անոնց վրայ երե-
Հրանտ՝ իր երկար ուկրուա մասներուն մէջ
թեւս սեղմելով։

— Դրամ ունի՞ս , հարցուց անփոյթ շեշտով մը :

— Պէսաք ո՞նիս , ըսի ձևաբանական խռթելու շարժումով մը . զոր ան դարձեալ կեցուց :

— Օ՛ ոչ , տեղ մը երթանք նստինք . քեզի թօնափ բաներ պիտի պատմեմ . . . որովհետեւ . . . վերջապէս մէկուն պատմելու հմ ինչ որ եղաւ . . .

Զայնը պղասր հնչեց ականջիս : Իսկոյն ետ գարձանք՝ մեծաբայլ հեռանալով քարափէն , որուն կուգային կը զարմուէին հիմտ ծովին ջուրերը խուլ չառաշմար , ցայտեր արձակելով մինչեւ բարամբէն առջին :

Բարեկամիս վարժունքին արտօրինակ եւ գրալէ կոպիտ զամակը շրթներուս վրայ կը սառեցնէր կարգ մը շատ բնական հարցումներ , զորս անոր պիտի ուղղէի իր յեղակարծ երեւումին առթիւ : Միայն , միւս կողմէ , ես ալ կը մղուէի վիպական բաներ մը տեսնել այս ամսնուն մէջ , տիւմայական տուամի մը դրուագը , խառնուած հնութեան միծ պատկերներուն , որոնք երեւ ակայութիւնս անգագար կը վասէին ամէն անգամ որ պաղոմէ ական մարմարեղէն վարդնջուց պալտաներու այդ վայրերուն մէջ թափառէի , աւերակի բեկորներ զանելու մարմացով : Ուստի լոիկ միջիկ կ'երթայինք՝ աւագներուն մէջ թաղուելով , քարերու զարնուելով ամէն մէկ քայլերնուս :

— Ես հունա՛ , եթէ կ'ուզես , ըստ Հրանտ ծովահայեաց գարեջրատուն մը ցոյցնելով , որուն մօաեցած էինք եւ որ լոյսերու մէջ կը չողար :

Ներսը , մէկուսի սեղանի մը չուրջը նստանք դէմ զիմաց : Հիմակ , աւելի գիւրաւ կրնայի զըննել բարեկամիս դէմքը , որուն ամբողջ ահաւ որ մաշտածութիւնը գուրս կը ցայտէր լամպարեւրուն զեղնաշորթ լոյսին ռակ : Շապիկը օձիք չունէր , ոչ ալ փողկապ : Բաճկոնը իւզոտած էր , ու մաշտած թելերը կ'երեւային : Իր վրայ ամէն բան թափառայած պոհեմի յանգուզն , սահնձարձակ ու տիսուք անմասձութիւնը կը մտանէր : Անոր մէջ ինձի ծանօթ մարդը մեռած էր գրեթէ , եւ ուրիշ մէկը կար , ալքոլի անգովը բռնկած նայուածքով , շրթներուն անկիւններուն վրայ պեղուած երկար խրամներով որոնք ալտոսկինեւ

րէն մինչեւ թուշը կ'իջնային : Ուսները վնր արնեկուած էին , վախտ ու մսկու :

— Սպաէնդ մը , հրամայեց սպասուորին , որ մնիք մօաեցած էր . իսկ դուն , հարցուց ինձի գամնալով :

— Գարեջուր մը , ըսի :

Հրանտ ապաէնդամուլ . ան որ , տահնօք , գարեջուրը անգամ չուզելով կը խմէր , Ու զիւեցի՝ կահանչորակ թոյնին երկար դաւաթը շըմներուն տանիլը տեսակ մը հաճոյական եւ ակներիւ վարժութեամբ , որ ինձի կսկծալի վայրենութիւն մը թուեցաւ : Մէկէնիմէկ զգուանքով լեցուեցայ այդ մարդուն առջև , որուն չարժումները , նոյզուածքը , խօսելու եղանակը , ամէն բան կը չնչէր միւսը , նախողին ընկերը եւ բարեկամը :

— Հիմակ ա՛լ սկսած եմ թեթեւ զանալ ապաէնզը , ըստ վար գնելով դաւաթը , բայց հս հաշիչի երկրոն է . Աչ , աւելցուց բատմնելի ք բիթազով մը երեսս նայելով :

— Երկրին մէջ այդ թոյնին մուռագը տրգիւուած է խստիւ , մեծ պատիմ ու տուգանք կայ , ըսի՝ անոր աչքը վախցնելու մաազրութեամբ :

— Ամիս մըն է որ հսու եմ , կարելի է քսան անգամ մը քաշեցի անկէ , ըստ . առաջին անգամը անհաճոյ երաղներ տեսայ . բայց ետքէն յուռութքս ձեռքիս մէջ բանելով , ա՛լ այդ երազները չտեսայ . . .

— Առաջին անգամուանը ի՞նչ տեսակ երազներ էին :

— Օ՛ մի՛ հարցուներ . ինչ որ պիտի պատահէր երբոր արքայութիւն երթայի . մարդիկ ները հրեշտակի թեւեր ունեին . մարդիկները , երեւակայէ , շեշտեց ապաէնդին դաւաթը նորէն շրթնելուն տանելով :

— Իսկ յետո՞յ , պնդեցի՝ խեղճ բարեկամիս մտաւորակոն անկումին ցաւագին հաստատումը ընկելու յամառութեամբ մը :

— Յետոյ , ա՛լ անկէ ետքը ամէն անգամուն ձեռքիս մէջ բանեցի յուռութքս , միւտքս անոր վրայ սեւ հոելով թմրութեան անուշ ամպերուն մօտեցած տահնը . ու ա՛լ մարդիկները կ'երեւան իրենց բուն կերպարանքովը , սատանայի պէս սեւ եւ կապիկի պէս ծիծաղելի , վերջացուց ան վրիժառութեան ոխերիմ շնչառվ մը :

«Յուռութք» բառը, զոր երկիցս արտասանեց շատ յարգալից, եւ մասնաւորապէս երկիւղած կերպով մը, թուեցաւ ինծի ան լկիչ մտասեւեռումներէն մէկը, որոնք անբուժելի խենդիրուն միայն առանձնայատառկ են. ըստ որում արդէն սկսած էի խենդ մը նկատել բարեկամո :

— Ի՞նչ յուռութք է այդ, հարցուցի :

Սհա՛, ըստ աջ ձեռքին մատներովը բաճկոնակին ձեղքէն դուքս քաշելով թիթեղէ փոքրիկ ափիկ մը, որ բարակ առասանով մը ճիտէն կախուած էր. ասիկա, շարունակեց, իմ միակ պաշտպանո է այցեւս. բոլոր մարդկութիւնը մէկանդած չի կրնար զիս խարել բանի որ ասիկա ունիմ. կ'ըսէր երկու ձեռութներուն մէջ խանգաղաանօք սեղմէլով այդ անողէս մետաղէ ափիկը եւ զայն համբուրելու ձեւեր թնելով :

Կրնաք երեւակայել արտամութիւնս, հետըզնետէ հաստատուելով բարեկամս խենդեցած նկատելու համոզումիս մէջ. եւ արդէն իսկ մտքիս մէջ կը պարացնէի այն պաշտօնական գործողութիւնները որոնք ընդհանրապէս աեղի կ'ունենան առաջնորդարանին մէջ, աղքատ հւանգներու հրանդանոց փոխադրութեան համար, երբ ան՝

— Թերեւ հիմա մտածես որ, ըստ, Հրանտը չելլա՞յ խենդեցած ըլլայ. չէ, բարեկամ, չեմ խենդեցած, յայտարարեց կամաց մը նորէն ներս քշելով թիթեղէ ափիկը. ու հիմա զիսի հասկնաս թէ ի՞նչպէս չեմ խենդեցած, հակառակ անօր որ չինդենալս արդէն ինքնին զարմանալի բան մը ըլլայ. Միայն թէ սկսելու առաջ ապսէնդ մըն ալ, աւելցուց, աղաչական, գաւաթին տակը մնացած կաթիլները ծծելով անյագօրէն :

Այդ զիսի կենին արամազիր էի զրպանիս բոլոր դրամը ապսէնդի յատկացնելու, այդ կենդանի հանելուկին լուծումը ձեռք բերելու համար :

Հրանտ բաճկոնին գրպանէն սեփսեւ, ծուռումուո սիկառ մը հանեց՝ քիչ մը քըքրուած թերթերով, վառեց ու սկսաւ ծխել, նոր գաւաթին մէջ կուշտ մը թաթիլէ յետոյ շրթները :

— Պոլսէն բաժնուած տաենդ, սկսաւ ան՝ թաղիքէ հալումալ գիսարկը ընքուիներուն վրայ

տեղաւորելով, գիտէիր թէ նիւթական ի՞նչ վիճակ ունիբնք. Ե՛թին հայրս միուաւ յանկարծ, ամբողջ հարստութիւնը ու գործը ինծի ձգելով: Գիտես թէ հայրս ո՛ր աստիճան շրջահայեաց մարդ էր, գէպքերը եւ անսոնց նետեւ անքները նախատեսելով՝ հեռուոր եւ մօտաւոր հրապարակներուն վրայ մէր ունեցած առնելիքները յաջողեր եր ֆողվել՝ զրամը պառկեցնելով զանազան արժեթղթերու գնման, մասնաւորապէս փրանսական ու եգիպտականներու զիրքը խախտեցաւ, մէնք աննշան կորուսոներ միայն ունեցանը : Արդ, հօրս մահուամբը տասը հազար սկզիի հարըստութեան տէր կը դառնաի, ունենալով նաև հաստատուն ու նախանձելի զիրք մը հրապարակն վրայ, եւ գողի մը, որ, հանգարաօրէն ու խոհեմօրէն շարունակուելով, կրնար երջանիք ընել զիս մինչեւ մահս . . .

Հրանտ, հոս, կանդ առնելով, երազականորէն նայեցաւ սիկառին ոլորուն քուլաներուն, զորս մեղմիւ զուրս հանեց բերնէն՝ շրթները փոթթելով կարծես սուլելու համար :

— Բայց տես թէ ի՞նչ պատահեցաւ, բարեկամներէս, գպրոցի ու կեանքի մտերիմ ընկերներէս շատեր հեռացոծ էին Պոլսէն եւ զանազան երկիրներ ցրուած. Պուլկարիս, Խումանիս, Եգիպտոս, եւազնւ Շատ շանցած նամակներ սկսան հասնիլ ամէն կօզմիքէ. որը զրամական անմիջական նազաս կ'ուզէր, որը իր բանալիք գործին համար զրամազլուխ, որն ալ արտասահմանի մէջ ընկերովի տուետրական ճիւղ մը բանալու առաջարկ կ'ընէր. Արբանալիք գէպքերը եւ ազգային մեծ ցաւը արդէն մատնած էին զիս խորին թաղծութեան մը եւ ջղացին այնպիսի գրութեան մը մէջ էի որ՝ ազգակիցներու զառն կացութեան զարման մը տանիլը, որքան որ կրնայի, ինծի համար սրբազան անհրամեշտ պարտը մը երեւցաւ, ի՞նչպէս կրնայի մերժել անանկ մարդիկներ, որոնց հետ զրեթէ անցուցած էի կեանքս, մտերիմ ու յիշատակալից բարեկամութեան մը մէջ. ու հիմա որ անսնք ինկած էին առանց իրենց ուղելուն՝ պէտք չէ՞ր որ ձեռք կարկառէի անոնց, կը ճանչնաս Գառնիկ Մեհրապեանը, Ասատուր Ճանկէօրէնեանը, Պուլկաս կէօմրի բ-

ժամեր եւ ուրիշներ, որ զիմում զիմումի վրայ կ'ընէին: Զէք կրնար մերժել, Երկու սարուան մէջ պատրաստի ունեցած դրամիս դրեմէ կէսը այս անսակ գործերու յատկացուցի. Գառնիկ՝ Ռուսացի մէջ, Ասատուր Կալացի մէջ մանիշաթուրայի բաւական ընդարձակ գործեր բացին իմ գրամագլխովս. Դուկաս, որուն արդէն մինչ էն մակնիլը այնքան օգնութիւններ ըրած էի, Մարսիլիս մեկնած էր յետին ծայր կարօտութեան մէջ. անմիջապէս կարեւոր գումար մը զրկեցի իրեն, եւ ըսի որ իթէ չ'ուզեր Պոլիս դառնալ նորէ՞ կրնայ աւզած տեղը գործի մը ձեռնարկել, գրամագլուխի մասին հոգ չընելով Բաւական մամոնակ պատասխան չսատցայ իրմէ, այնքան որ վախցայ թէ մեռած կ'ըլլայ, Յետոյ օր մըն ալ նամակ մը տոք. Գանիրէ գուցեր էր եւ 500 ոսկոյ զումարի մը անմիջական պէտքը կար՝ մասն իրկաթեղէնի գործ մը բանաւուու. համար, որ չսփազանց շահարեր է եղեր, ընկեր պիտի ըլլայինք. Գիտման իր ու իմ անունուու: Երկրորդել իսկ չտուի առաջարկը, եւ Քուտի Լիսոնէի վրայ քաշուած 500 ոսկինոց չէք մը զրկեցի իրեն: Ճիշդ այդ միջոցին Ռուսածուքին ծանօթ մը ինձ կը զրէր թէ Գառնիկ Մեհրապեանը յանկարծ իր վաճառատունը ուրիշի մը փոխանցելով շատ շահաւէտ պայմաններով՝ յոյն ի՞նո՞ջ մը հետ առած քալած էր յայտնի չէ ո՛ւրա Այս անյուսալի վատութիւնը ինձի 700 ոսկիի կը նստի: Առաջին ցնցումն էր որ կը կրէի ...

Հրահոտ, որուն ձայնին մէջ արտում լրջութիւն որ աիրեց մէկնիմէկ, չոր հազով մը կուկորդը մաքրել յետոյ, քանի մը ումատ ապսէնդ կուլ տուաւ. եւ շարունակեց.

— Մատուցի սակայն որ կնոշ մը մատը քանի որ կար գործին մէջ, մարդը այնքան ալ մեզաւոր ըլլալու չէր . . . վերջապէս ի՞նչ կը ընտայի ընկ: Երանի թէ կործուստ այշափով վերջանար, 99ին սկիզբներն էր. օր մը ոստինութիւնը յանկարծ վաճառատունս կոսից, զուրացեց թողթերս, տերակներս, եւ զիս ալ ձերակալելով սատիկանութեան գուուը տարին՝ Հարուածը այնքան ուժզին էր որ առաջին շմուռամիւր մէջ բան մը ո՛չ մտածեցի, ոչ ըթի. մոթեւ իս խոնոււ բանափ մը խորը նետեցին զիս, ուր օրերով մետքի, առանց որ մէկը գար հարցնէր փառակը զիս, վերջապէս սթափած, զլիսու

ձարը նայել ջանացի: Երեք ամիս անընդհատ զիմումներ ըրի ոստիկանութեան հախարարին, գործիս քննուութեանը համար. սաջափը միայն կրցայ հասկնալ թէ մատնուած էի իրեւ Հընչակեան գործիչ, որով եւ է՞ն մտերիմ բարեկամներս իսկ չէին համարձակեր միջամտաթիւն մը փորձել. ստիպուեցայ դրամ խաղնել . . . Երկար կ'ըլլայ հիմա մանրամասնել ինչ որ քաշեցի և ինչ որ խարձնցի բանտէն աղատուելու համար . . . հինգ վեց հարիւր ոսկի շունչանուորին կոկորզը լիցու ցի: Վաճառատունն թէնւ բացի նորէն, բայց գործս մնաւալէս սկսած էր կաղալ. Կալացէն ու Գանիրէն բնաւ լուր չի կար. նամակ նամակի վրայ զրեցի. պատասխան բնա՛ւ: Եւ ահա նոր գմբախտութիւն մը հասաւ. Ք . . . հան առնը սնունկանալով՝ 750 ոսկիի առնելիքս կ'ոչնչանար, Պաղարինանութիւնը, զոր մինչեւ իսկ բանտին մէջ պահած էի, քիչ քիչ սկսաւ պակսուի . . . Այս առգնապներուն միջոցին է որ սատիկանութիւնը երկուորդ անգամ խուզարկեց վաճառատունը եւ բանապահ կեց զիս: Այս անգամ աւելի շուտ ակտանցայ, բայց աւելի շատ զրամ կերցնելով: Դուրս ելլաւու, քանի մը թուրքի, որոնց վրայ կարեւոր պահանջներ ունեի, մերժեցին վճարում ընել: Պատարան անգամ չդիմեցի: Կոլացի ու Գանիրէի բարեկամներս կը չարունակէին իրենց զարմանալի լուութիւնը, հակառակ իրարու հաեւէ զրած նամակներուս: Ու ա՛լ անկեց եարը, մինչեւ 905, երբ վերջապէս մեկնեցայ Պոլաէն, տարին երկու երեք հեղ չափեցի սատիկանուութեան բանալը՝ միշտ ափ մը սոկի նետելով զայշերուն բերանը՝ ազատաւելու համար: Փճացած էի, այս, փ-ճա-ցած էի, անջրպետեց Հրահոտ, որուն ձականին վրայ քրտինքի կայլակներ շարուած էին, ու աշուըներուն մէջ ալքոլին յարուցած փալատակումին հետ կատաղութեան կայշեր կը չողային: Ու պահ մը գոցեց զանոնք կլելու համար կանաչորակ ըմպելին, որ թոթւուց զիս անոր մարմինը:

Յետոյ, ահ նորէն շարունակեց՝ իրարու վրայ քանի մը հեղ ուժզին մը քաշելէ եարքը ոիկառը.

— Երկու հարիւր ոսկիի գումար մը մնացած էր քովս. հազարները թամած գացած էին (ու ափին մէջ բերնովը վէլեց մինչեւ մատները),

որոշեցի փախչիլ Պոլսէն, զեռ բոլորովին չվը-
ճացած . 59 ոսկի ծախուեցի ինքղինքս մինչեւ
Քեռթէնձէ նետելու համար . . . Շունչո կա-
րաց առի , Սսատուրը գտնելու յոյսով . ամսո՞ս,
ոչ խանութ գտայ , ոչ Սսատուր . ըսին թէ ան
շատոնց մեկնած էր Ամերիկա՝ լմոցընելէ յետոյ
ձեռքը գտնուած դրամը, յետին չքաւորութեան
մէջ : Դիմիկոր թողուցի Կալացը , անցայ Պուր-
բէ , Վիննա , ու Բարիզ հասայ հազիւ հարիւր
ոսկի գումարով մը . . . Գործ մը ընելու զիտա-
ռորութեամբ՝ միացայ թշուառականի մը որ զիս
համովեց թէ միծ շահ կար պարսկական ու հայ-
կական թանկագին քարերու . առուծախին մէջ ,
իրաւ ալ առաջին հարուած ով բաւական կրորիկ
շահ մը ըրինք . ընկերոջ և կարազրին անծանօթ՝
ամէն կերպով անձնատուր եղայ իրեն . ու օրին
մէկն ալ անյայտ եղաւ ան՝ ամէն բան տանի-
լով , քարերն ու զրամները , եւ զիս թողլով
փողոցը , անօթի եւ անզրամ . . .

Այս ամբողջ ցաւագին պատմութեան միջո-
ցին լուռ ու մունջ մտիկ ըրած էր զինքը , ա-
ռանց ոչ մէկ անզամ ընդհատելու : Տեսայ որ՝
այդ դժոնդակ կէտին համնելուն՝ կանգ առաւ
Հրանտ՝ մոածմունքներու մէջ խորասոյզ, գէմքը
տարօրինակ կերպով եղծուած :

— Յետո՞յ , հարցուցի՝ այդ վշաւալի ոդի-
սականին՝ վախճանը հասկնալու անհամբեր :

— Յետո՞յ , կրկնեց երես նայելով յիմա-
րօրէն . ազիլ մը ինկայ քանի մը օր ինամուելու
համար, որովհետիւ յուզումէս ջղային տագեապ-
ներ ունեցայ : Անկից գուրա ելլելուն պէտ ուրիշ
մոածում չունեցայ եթէ ոչ իսկոյն Եղիպտոս
նետուիլ՝ Ղուկաս կէօմրիւկձեանին, որ անշուշա-
ռզ էր եւ անհետացած չէր մեր վերջին ոսկի-
ներուն հետ , ինչպէս միւսները : Մարսիլիայէն
բեռի շոգենաւ մը սպրզեցայ գրեթէ գաղտագո-
զի , եւ նաւատիներու աշխատութեանց մաս-
նակցելով՝ հասայ Բոր-Սահմ , ասկէց ամիս մը
առաջ : Ճանի մը օր եաքը յաջողեցայ չպէկառ-
քի գրամ մը ձեռք ձգել եւ շունչ գահնիք տա-
նել , ուր առաջին գործս եղաւ Ղուկասը վնար-
սել , ես կը յուսայի երկաթեղէնի խանութի մը
մէջ գտնել զինքը . բայց ահա բոլորովին տարբեր
գիրքով մը ներկայացաւ ինձի : Երբոր հայ ուը-
ճարանի մը մէջ անոր անունը տուի , ամէն մարդ
զարմացմամբ ինձի նայեցաւ , կարծես ըսել ու-

զելով թէ ինչպէս կը համարձակէի ատանկ մէկ
մարդ մը հարցնել վնտուել , ե՞ս , ողորմելի թա-
փառաշրջիկս . միամտորէն ըսի թէ ես անոր մը-
տերիմ բարեկամն էի եւ իր գործին ընկերը .
քահքան մըն է փրցուցին . նեղուած , շուարած,
շուրջնոներուս երեար կը նայէի , անոնց արգա-
հատանքի ու ծաղրի նայուածքներուն տակ ջախ-
ջախուած : Յետոյ վերջապէս անոնցմէ մէկը ,
զուցէ մեղքնալով զիս , ըստ թէ սխալած ըլլա-
լու էի , որովհետեւ Ղուկաս կէօմրիւկձեանը
շատ հարուստ մարդ մըն էր , թէ միծ ու փա-
ռաւոր ափառթըրման մը կը հստէր , պանքէռէ մը
տարբերութիւն չունէր , հողատէր էր եւ միծա-
պէս աղդեցիկ պրսային մէջ : Այս պարագաները
իմանալով , ներքնապէս սասափիկ կ'ուրախանայի .
ինքինքս փրկուած կը նկատէր , քանի որ բա-
րեկամու այդքան հարստացած էր իսկոյն գուրս
ելայ սրճարանէն , Ղուկասը գտնելու համար
շուածով . ինչ որ շատ գժուար չ'զաւ . զրասեն-
եակը արգարեւ պանքա մը երեւաւ . իսծի
գուրսէն երբ տկնարկ մը նետեցի ներս : Արապ
գոնապանը զբանը առջեւ կեցուց զիս . բարե-
կամիս անունը առի . մարզը վրաս զլուխս նա-
յեցաւ եւ արաբերէն բաներ մը ըսելով թող
չտուաւ որ ներս մտնամ : Անմիջապէս թողթի
կտորի մը վրայ գրեցի . « Սիրելի Ղուկաս , եկած
եմ . զբանենեակիդ գուռն եմ այս պահուս . »
եւ ստորագրեցի . արապը առաւ թուղթը եւ
ներս մտաւ . հինգ վայրկեան ետքը եկաւ՝ տուած
թուղթս ձեռքը . կասկածու մը սանկ նորէն
չափչից զիս եւ երկառողս ինձի տուլով . « խա-
վակա մաֆիշ » ըստ կտրուկ եւ խոժոռ : Ի՞նչ
ընէի , լեզու չէի զիտեր այդ վայրենիին հետ
բացատրուելու համար . եթէ խավական հոն չէր,
ինչո՞ւ ուրիմն թուղթս մինչեւ ներս տարաւ .
արգեօք , կը մտածէի , ուրիշ Ղուկաս կէօմրիւկ-
ձեան մըն էր ատ , որ զիս չէր ճանչնար . Գործ
մըն ալ ըրի ներս մտնալու , բայց արապը « եալ-
լան , բո՞ւ » մը պոռալով զիս գուրս հրեց եւ
գրասենեակին զուար վոցեց : Վարահում , շփո-
թութիւն , զայրոյթ իրար խանուած էին ներսաւ .
Դուրս ելայ փողացին մայթին վրայ սլքտոլու .
համար մինչեւ որ Ղուկաս գուրս ելլար , եւ այն
տաեն զիւրին էր զայն ճանչնալ . . . էիս ժամ
շանցած՝ զեղեցիկ կառք մը եկաւ կեցաւ . չէն-
քին գրանը առին : Աչքս այդ գուռին սեւեռած

դիմացի մայթին վրայ կեցած էի, ի՞նչպէս եղաւ չեմ գիտեր, մէկ միջոց մը ուժզնօրէն եւ յանկարծակի գոնէն դուրս մէկը ելաւ, ցատքեց կառքին մէջ, եւ կառքը սահեցաւ գնաց իր բառուուէ անիւներուն վրայ. ու ես բարձացած մնացի հոն, քայլ մը առնելու անկարող, այս', տեսած էր, Դուկան էր, մեր բարեկամը, բոլորովին փոխուած, գէր, առողջ, փառաւոր հագուած. ու տեսած էր զիս, տեսած էինք զիրար, փայլակի արագութեամբ: Ու կառքը արդէն հեռացած էր երբ չորցած կոկորդէս ձայն մը ելաւ. « Դուկա՛ս, Դուկա՛ս . . . »:

Հրանտ, դեփ-գեղին Կարած, գրեթէ շընչաւ առ, ընդհատեց խօսքը. մասները, որոնց մոլ բռնած էր սիկառը, կը գողացին. եւ գերագոյն ճիգի մը մէջ, կարծես ինքզինքին դէմ գոտեանդուելու համար՝ դժնդակօրէն ապէնդին գաւաթը բերնին տարաւ. . . .

— Այս', շարունակեց, Դուկան էր, մեր պատուական Դուկասը. բայց դժուարութիւն մը կը տեսնայի, կը զգայի անոր հետ դէմ դիմաց դալու, Զէի ուզեր հաւատալ թէ ան չէր ուզեր տեսնուիլ ինծի հետ. մեր բազմամուայ բարեկամութիւնը եւ մանր երկաթեղէնի գործը կար... Հայուն սրճարանը դարձայ նորէն, ճար մը փընտեկով, թուզթ մը առի եւ նամակ մը գրեցի. « Սիրելի Դուկաս, ըսի, ես եկած եմ. սոսկալի ձախորդութեանց հանդիպեցայ. ինդրեմ, շուտով տեսնուելու զիւրութիւն մը տուր ինծի. այսօր երիկուան հին նորէն գրասենեակդ կուզամ: » Եւ նամակը առանց բուլի ձգեցի փոստան: Յուշ սալից, ժամը 5ին նորէն ներկայացայ, միհւնոյն արապը դէմս ելաւ նորէն. « խավակա՞ » հարցուցի. « մաֆիշ » պատասխանեց իր բիրտ ձայնովը. բարեկացած, այլալած, ուզեցի բոնութեան դիմել. ու ներս խուժեցի. արապը վրասյարձակեցաւ. իրարու փաթթուեցանք: Ելած աղմուկէն երկու երիտասարդներ ներսէն դուրս վազեցին ու զիս ազատեցին արապին ձեռքէն. շնչասպառ, մոլեգնած՝ կ'ուզելի նորէն յարձակիւ այդ վայրենիին վրայ. երբ երիտասարդներէն մէկը « ո՞վ կուզէք » հարցուց:

— Այս գրասենեակին տէրը Դուկաս Կէօմը բիւկանը չէ, հարցուցի:

— Այս', ըսին միաբերան:

— Ես, զիս իր քովը տարէք, իմ վաղեմի

բարեկամու է, ըսի:

Սիրիտասարդները իրարու երես նայեցան քմծիտազով մը. յետոյ ինծի պատուիրեցին որ դուրսը դրանը առջեւը սպասեմ խելօք մը, պատասխան սուանալու համար. Դուրս ելայ ու սպասեցի. քանի մը վայրկեան ետքը անօնցմէ մէկը ձեռքը գոնէն դուրս կարեկառելով կ'ըսէր ինծի.

— Ա՛ս, բայց ուրիշ անգամ հոս մի՛ հանդիպիր . . .

Մերենաբար առի ինծի երկնցած այդ ձեռքին պարունակութիւնը ու խելակորոյս, դուրս ելայ արդ խեղողող վայրէն . . . փողոցը շուտ շուտ կը քալէկ՝ ափովս սեղմած այդ բանը, զոր չէի համարձակեր նոպիլ, կը զգայի որ դրամ էր, ողորմութիւն մը, զոր իմ վաղեմի ու պատուական ու երախտահատոյց բարեկամու ինծի չնորհած էր. ոսկի մը անշուշտ, մանր երկաթեղէնի առեւտուցին համար իրեն զրկած հինդ հարիւր ոսկիներս մէկը . . . ու բացի ափս, ու նայեցա՛ր . . .

Հինդ զբուշնոց մըն էր:

Եթէ չես հաւատար, ահաւասիկ, ըստա Հրանտ մասները նորէն բածկոնակին հեղքէն ներս խոթեշով ու եռանկիւնի թիթեղէ ափիկը դուրս հանելով, զոր ճիգով մը բացաւ:

Արծաթ հինդնոց մը գուրս ինկաւ մէջէն զոր ահսակ մը գուրգուրանքով բանեց Հրանտ, հագուստին քանց մաքրելու, եւ փայլեցնելու. համար. յետոյ նորէն մէջը զրաւ եւ տփիկը՝ ներս իր աեղբ քշեց:

— Իմ յուսութքս է աս, աւելցուց երես նայելով ապէնդէն շմորած աչուրներովը, որոնց մէջ լըջութեան ահարկու կայծ մը տեսայ, ասիկա քանի որ տնիմ, ա՛լ չեմ վախնար որ մարդկները կրնան խարել զիս. օ՛, ո՛չ, մոմը ուց սիկառը ուժգնորէն նետելով գարեջրատան մէկ անկիւնը. բոլոր մարդկներէն կը կասկածիմ, նոյն իսկ քենէ՛, որ ասանկ խելօք մը աս վայրկեանիս դէմս նստա՞ պատմութիւնս մաժկը ըրեր, ցաւած ու կարեկից զէմքով . . . Դուն ալ Դուկաս Կէօմրիւկնեանէն աւելի արժէք մը չունիս ինծի համար, վազը, վատահ եմ, միեւ նոյն պայմաններուն տակ, միեւնոյն վատութիւնը դուն ալ կ'ընես . . .

Եւ մինչ ձեռքի լայն շարժումներով կը

փորձէի բողոքել տոք տաք երհսիս նետուած
այս արխանալի կառկածանքին դէմ, Հրանտ աշ-
ճապարանօք ոտքի եղաւ, եւ դէպ ի դուռը
քպիլով արագութեամբ,

— Հո՛ս է, հո՛ս, տմրող մարդկացին բա-
րոյականը հո՛ս է, գոչեց յուռութքը մատնանշե-
լով կուրծքին վրայ:

Ու անյայտ եղաւ մութին մէջ:

Աղիսաներիս

ԵՐՈՒԲԻՆ



ՀԱՅ ԳԵՂԶՈՒԿ ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆ

Ժողովրդական երգերի ծաւալումը
եւ ազլեցուրիսիը

Ժողովրդական եղանակների բարբառեր.
— Ժողովրդական եղանակները սեւտ տարնչու-
թիւն եւ բնական կոպ ունին տեղական գայ-
մանների հետ, որոնք ծնուռմ են միջավայրին
յատուկ ոճեր. ուստի մի երաժշտական միտք,
այլ եւ այլ տեղերում ստանում է տեսակ տե-
սակ բնորոշ արտախայտութիւն, Մի տեղ պարզ
է եղանակի ոճը, միւս տեղ ճապագ. մէկ տեղ
լերկ, մի չորրորդում ոլորուն, հինգերորդում
տափակ, վեցերորդ տեղում գեղարուեստական,
եւալին, թէպէս ձեւով եւ արտախայտութիւնով
զանազան են, բայց եւ բոյորի հիմքը նոյնն է,
բոլորն էլ ունին մի ընդհանուր երաժշտական
արմատ, որ յատուկ է Հային:

Տեղական եղանակներից ծագում են երա-
ժշտական գուառական բարբառներ, որոնք
անքան որոշ են, որ զիւղացին ջոկում է մէկը
միւսից աշխարհագրական անուններով:

Եախ ազգային եւ օտար երաժշտեան
անմանն է զծում այսպէս: Հայի, քրդի եւ
տաճկի եղանակ են ասում արևմտեան Հայերը,
իսկ հայի, քրդի, թուրքի (թաթարի) եւ պարսկի՝

արեւելեանները, Եղանակէս յոյն, ասորի, ռուս
եւ ուրիշ եղանակների անուններ էլ են յիշում,
բայց վերեւ բերածները, իւրաքանչիւրն իր հա-
մապատասխան լեզուով, երգում էլ է:

Իր եղանակները բաժանում է այսպէս:
Սարի եւ արանի (դաշտի) եղանակ ասելով մի
բնական աշխարհագրական սահման է քաշում
երգի մէջ: Երկրորդ՝ Արարանայ, Եիրակայ,
Աղաշկերու, Վանայ, Մոկաց, Մշոյ, Ակնայ,
Եւալին եղանակ ասելով խմբում է նման երա-
ժշտական, գուառական բարբառներն իրար
մօս: Երրորդ՝ Կողրի, Իգիրի, Բլուրի, Սար-
դարապատի, Գառնուայ, Քանաքեռի, Ալիքու-
չակի, Մաստարայի եւալին եղանակ ասելով էլ
մասնաւորում է գուառականի վրայ իշխող զիւ-
ղերի երաժշտական ոճը, որ աւելի գեղարուես-
տորէն է ներկայացնում ընդհանուրի ոգուն յա-
տուկ զծերը: Օքնակ, արեւելեան հայ զեղուկի
համար յարգի, անուանի, զովական եւ հեղի-
նակաւոր են Կողր գիւղի եղանակները:

Այս անգամ, գժրալդաբար, քաղաքական
հանգամանքներն արգելք եղան, չը կարողացանք
հայ ժողովրդական բարբառների սուանձնակի
ուսումնասիրութիւնները լրացնել եւ իւրաքան-
չիւր աշխարհագրական եւ երաժշտական սոսոյդ
անմանները որոշել:

Ժողովրդական եղանակների կեանքը. — Ժո-
ղովրդական եղանակների կեանքն ընդհանրա-
պէս կարձ է: որովհետեւ նորերը շուտ շուտ են
դուրս գալի, ընդհանրանում են, ինչպէս հե-
տաքրքրական լուր, եւ արմատ ձգում այնքան
շատ, խոր եւ մեծ, որքան աւելի են համա-
պատասխանում զանազան տեղերի ժողովրդա-
կան կեանքի պայմաններին:

Տեւական եւ զիմացկուն են շինական, ծի-
սական, վիպական, վիպաքնարական, անտունի
եղանակները, որոնք գարերով եւ ամուր կապ-
ուած են ժողովրդական սովորութիւնների եւ
աւանդութիւնների հետ: Բայց որովհետեւ բարդ
են, գիւղացիներից շատին անմատչելի են:
Այժմ իմացողներին մատով են ցուց տալիք: Առ-
վորութիւնների հետ այս կարգի եղանակներն
էլ են կորչում:

Վիպականը բարդ է, որովհետեւ անբաժան
է եւ վեպը եղանակից: Պատմական վիպաքնա-
րականը թէպէտ պարզ եղանակ ունի, բայց